

Ա. Ա. Կ.

—
Ս Ա Գ Ե Բ .

Զեռքը երկայն ձող մը առած գեղացին ,
 Մէկ խումբ մը սագ առջին ձրդած կըքըշէր .
 Խեղճ սագերուն վայ կըքերէր վրանին ,
 Խելքը միաքը վաճառին շուտ համիլէր :
 Երբոր լանի մը մէջ շահ ու վաստակ կայ ,
 Սոսկ սագը չէ , մարդո ալ ինչեր կըքաշէր .
 Ուստի գեղջկին մեղադրելու տեղ չըկայ .
 Բայց մեր սագուց միտքն ու բերանն ուրիշ է :
 Ճամբորդին մէկն ելաւ սոցա դիմացը ,
 Լըսելու էր իրենց գանդատն ու լացը .
 « Աման աղա , ինչ է այս մեր քաշածը ,
 « Դիմացուելու բան չէ սորա ըրածը :
 « Մեզի հետ այնպէս կվարուի կոշտաբար
 « Որ իբր թէ հասարակ սագ լինէլնք .
 « Ռ'քան տըգէտ է որ յիշել չնկըրնար
 « Թէ պարտական է տալ մեղ հարկ ու հարկինք ,
 « Եւ թէ մեք այն քաջ սագերուն եմք ցեղէն
 « Որ Հռոմ քաղաքն ազատեցին փորձանքէ .
 « Այն պատմութիւնն ամէն գիտունք կըպատմեն ,
 « Հօն մեղ համար տօներ անգամ գըրուած է : »

— Ուրեմըն գուք ասո՞ր համար
 Պատիւ կուղէք ու մեծարանք »
 Հարցուց ճամբորդը հեղաբար :

« Հապա մեր այն քաջ նախնիքը . . . » — Հասկըցանք .
 Ես ալ դիսեմ , կարդացեր եմ պատմութիւն .
 Դուք այն ըսէք ինծի տեսնեմ , ով սագեր ,
 Թէ դուք ըրած ունիք երբէք քաջութիւն : —
 « Հապա նախնիքըն մեր Հռոմն են ազատեր : »

— Ճատ լաւ , բայց դուք ինչ էք ըրեր՝ այն ըսէք :
 « ՄԵ՞նք . մենք ոչինչ : » — Ուրեմն ինչու պարծենաք .
 Զեր նախնիքը հանգիստ թողէք ,
 Նոքա իրենց գործոյն առին մըրցանակ .
 Դուք , բարեկամէք՝ գիտէք ինչ բանի կուգաք .
 Շամփուրը զարկած
 Աղէկ խորոված : »

Այս առակը պէտք էր մեկնել պարզօրէն ,
 Բայց կըվախնամք մեր սագերը գըրգուելէն :

Ք Ա Կ Ա Վ :

